



ՀԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ / ARMENIAN RELIEF SOCIETY
ԱՄՆ ԱՐԵՎՍՏԵԱՆ ՇՐՋԱՆ / OF WESTERN USA

ՓՈՒՆԱՆՑՈՒՄԻ ԴԻՍՈՒՄՆԱԳԻՐ / TRANSFER REQUEST FORM

Section A: The following section should be completed by the member requesting a transfer: Այս բաժինը պետք է լրացուի փոխանցումի դիմողին կողմէ.-	
Name of Current Region: ARS of Western USA Ներկայ շրջանի անուն՝ ՀՕՄ ԱՄՆ Արեւմտեան Շրջան	Date: Թուական՝
Name of Current Chapter: Ներկայ Մասնաճիւղի անուն՝	Transferring to Region or Chapter: Փոխանցումի Շրջանի կամ Մասնաճիւղի անուն՝
Name of Transferee (First & Last): Փոխանցողի անուն եւ Մականուն՝	
Home Address: Տան հասցէ՝	
Contact Information Կապուելու տեղեկութիւններ Cell Phone Փջիջային հեռաձայն՝ (____) _____ Home Phone Տան Հեռաձայն (____) _____ Email account Ե-նամակի հասցէ՝ _____	
Applicant Signature: Դիմողի ստորագրութիւն՝	
Section B: The following section reserved for the Chapter Executive receiving the transfer request Այս բաժինը վերապահուած է դիմումնազիրը ստացող մասնաճիւղի վարչութեան	
Did the member pay dues? Փոխանցող անդամը իր անդամատուրքը մասնաճիւղին փոխանցա՞ծ է: Fiscal Year / Տարեշրջան 20__ - 20__ <input type="checkbox"/> Yes Այո <input type="checkbox"/> No Ոչ Notes:	
Signatures / Ստորագրութիւններ _____ Chairperson /Ատենապետ Secretary / Քարտուղար Date / Թուական	
Section C: The following section is reserved for the Regional Executive. Այս բաժինը վերապահուած է Շրջանային Վարչութեան Date / Թուական:	
Routing (see ARS of Western USA Bylaws ARTICLE IV Membership, SECTIONS 3 & 5): <ul style="list-style-type: none"> • A member completes section A, then forwards it to the given Chapter Executive. • The Chapter Executive completes section B, then forwards it to the Regional Executive. • The Regional Executive completes section C, then forwards it to the new chapter within ARS of Western USA or the ARS Central Executive Board (CEB) for transfers to other regions or chapters-at-large. 	